

ԳԱՐՈՒՆ ԽԱՆԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ
Ա. ՇԱՐԳ

No. 7

Հ Ր Ա Շ Ա Լ Ի Հ Ո Ւ Ն Տ Ե Ր Ը

Կամ

Յ Ո Վ Հ Ա Ն Ն Է Ս Ա Լ Թ Ո Ւ Ն Ե Ա Ն



Գրեց

ԲԻԷՌ ՀԻՂԷՆ

Հայացուց

Յ. Գ. ԱԹԱՆԱՍԵԱՆ



Տպ. Ֆրուճառաւ

1930

ՖՐՈՒՄՈՍԱՍ

845

Z-47

Հ Ր Ա Շ Ա Ղ Ի Հ ՈՒՆՏԵՐԸ

Կամ

Յ Ո Վ Հ Ա Ն Ն Է Մ Ա Ղ Թ ՈՒՆ Ե Ա Ն

Ն Ա Ն Ա Ր Ա Ն

«ՂԱՌՈՒՄ» գրատան մատաղատիներու համար «Վարդապետ Գիրքերը» շարքին 279 թիւը «ՀՐԱՇԱՂԻ ՀՈՒՆՏԵՐԸ» անունը կը կրէ, որ այսօրու հայու մը, Յովհաննէս Այվազեանի պատմութիւնն է, Ֆրանսացիներուն ծանօթ ժանն Այվազեան անունով, որոնց համար նշանաւոր անձնաւորութիւն մըն է և անցած է երեկի մարդոց կարգը:

Ֆրանսացիները պարտիկ կոչած են զինքը, բայց ատիկա թիւրիմացութեան արդիւնք պէտք է համարել, քանի որ պարտիկները իսլամ են և Յովհաննէս անուն չունին, իսկ երկու գար առաջ Պարսիաստանի մէջ հայերը ազգորնակ չունեան կարեւոր մէկ մասը կը կազմէին և ունէին կարեւոր գիրքեր: Յովհաննէս Այվազեանն ուրիշն որդին էր իշխանաւոր պարսկահայու մը:

Պուշեթի ֆրանսերէն պատմական ու աշխարհագրական նշանաւոր բնութարանը կը գրէ Վայթըն (ժան), Պարսիկ, ծնած 1710ի ամենները, մեռած 1774, դուռակն էր նոստանդալին կառավարիչի մը: Իր քնտանիքը Թամաս Գուլի-Սան

340

Z-47

այ

30 MAY 2011



1. ԿՍՌԱՎՍՐԻՉԻՆ ՏՂԱՆ

«Պ եղեցիկ ծաղիկներ տեսնել կ'ուզեմ», ըսաւ Յովհաննէս:

Իսկոյն ձոխորէն հազուած ծառան, որուն պաշտօնն էր հսկել ազուն վրայ և պտուղները զայն բունեց անոր ձեռքէն և առաջնորդեց պարտեղ մը ուր կը ծաղիկէին ամենաշեղեցիկ վարդերը՝ որ կարելի է երեւակայել: Հոն կային ամէն տեսիները և ուրիշ կը բարձրանար ամենաքաղցր անուշահոտութիւնը:

Իր աչքերը դուարձայնելէ և ունեցերը այս նուրը հոտաւէտութեան մէջ մեծ մեծ բանալէ յետոյ Յովհաննէս ըսաւ.

«Անասուններուն վաղելը տեսնել կ'ուզեմ»: Եւ ծառան ամբողջ զայն անտառի մը մէջ, ուր աննուորէն երկարաձգուող անցքերուն, հազուադիւս ծառերուն ու տունկերուն մէջ անա կը վաղէին թեթև ու շնորհալի վիթերը (կաղէլ): Տղան անոնց հետ զրօսուելէ յետոյ ըսաւ. «Կ'ուզեմ ձաշել անօթի եմ»: Ծառան օգնեց անոր մեծ մարմարէ սանա-

21/10

դուզէ մը բարձրանալուն, անցուց զայն նուրբ սիւներով շրջապատուած ու ճոխադոյն գոյններով յախճապակեայ պատեր ունեցող նորանցքէ մը և մտան շքեղ սրահ մը, հոն պերճօրէն շտկուած սեղան մը կար, որուն հաղուսագիւտ սպասները և արծաթեայ առարկաները զիրար կ'ամբողջացընէին:

Յովհաննէս կերաւ իր սիրած կարկանդակներն ու աշխարհի լաւագոյն պտուղները և ապա ըսաւ:

«Նուազ ունկնդրել կ'ուզեմ:»

Ծառան սրահին ծայրը գտնուող լայն պատուհան մը բացաւ, որ կը նայէր շքեղ ծառերով լեցուն պարտէզի մը վրայ: Եւ անա լուսեցաւ երկնային նուազ մը: Սոխակներն էին, որ ամէն կողմէ կ'երդէին և որոնց Կրքը այնքան ներդաշնակօրէն կը խառնուէր, որ ամենաքաղցր համերգի տպաւորութիւնը կը թողուր: Յովհաննէս մեծաքսեայ բարձի մը վրայ տարածուած ու խինդը չբթուներին կը քնանայ ու իր երազին մէջ ալ կը շարունակուին նոյն օրուան հրաշայիքները:

Յովհաննէս նահանգային հարուստ կառավարիչի մը որդին էր:

Այս այն ժամանակն էր, որ իր նահապալ թաւա Գուլի-Սան կու գար սրածել Պարսկաստանը:

Յովհաննէսի քննարկումը կը սկսուի:

2 8900-56



քանդուի, վարդերը կը փետուրն, վիթերը կը սպանուին և սոխակները կը փախին: Այս հարուստ նահանգին մէջ ամէն բան կ'աւերուի, Յովհաննէսի ծնողքը կը ջարդուին և ինքն իր կեանքը կը պարտի ծառայի մը, որ անոր շատ պարզ հազուստներ հազցնելով կը խառնէ զայն մօտակայ քաղաքի մը բնակիչներուն խումբին:

Յովհաննէս կը փոխազրուի տարազիրնեւրուն հետ Փոքր Ասիա, ուր ամէն ոք պարտաւորուած է հողին վրայ տաժանակիր աշխատիլ իրական գերիի նման:

Յովհաննէս շատ տարիներ կը ստիպուի Լենթափուիլ ամենախիստ կառավարութեան մը, վարդեր քաղելու տեղ կտրծր հողը կը փօրէ, սոխակներու երդին տեղ հսկողին բիրտ ձայնը կը լսէ և կարկանդակի ու քաղցրահամ պտուղներու տեղ իր առջև կը նետեն չոր հաց:

Բայց Յովհաննէս համբերող ու քաջասիրտ է: Յետոյ ան գեռ երիտասարդ է և ապագային վրայ վստահութիւն ունի:

Այս միջոցին ան կը սովրի նախ տունկերու սերմանաւմը ու խնամքը, յետոյ անոր կը յանձնուի կենդանիներու պահպանութիւնը:

Բաւական Յրանտացիներ կը գանուկն Յովհաննէսի եղած տեղին մօտակաները, որոնց հետ ան ծանօթութիւն կը հաստատէ: Ասոնք աղուն նկարագրին ու շնորհին հաւանելով ոչ մի-

Յ. Ե. Ե.

այն կամաց կամաց իրենց լեզուէն կը սովորեցնեն
այլ նաև Ծրանասայի մասին գեղեցիկ պատմու-
թիւններ կ'ընեն:

Եւ Յովհաննէսի տարողջ ուշադրութիւնը
կը կեդրանանայ այլևս Ծրանաս երթալու վրայ:
Քն արդէն նաստաստեկամ տգոյ մըն է և աշ-
խատութեան տարիները անոր մէջ անկողջած
են երկու մեծ հանգամանք, համբերութիւնը և
կամքը:

Բայց Ծրանաս երթալը զիւրիւն չէ: Նախ
իրը տարաշիր հակադրութեան տակ է և յետոյ
դրամ չունի: Սակայն Յովհաննէս գիտէ թէ կո-
րով ու զօրաւոր բազուկներ սենցող մը միշտ
ապրելու շատ գործ կրնայ գտնել, կը մնայ հըս-
կողներուն ձեռքէն աղատիլը, այս մասին աք
յամ ըլլալով Զմիւռնիոյ իրենց մօտ ըլլալը, կը
խորհի նախ հոն փոխիլ: Իրիկուն մը, երբ պահ-
պանութիւնը շատ խիստ չէր, Յովհաննէս իրեն
ծանօթ անցքէ մը կը սահի դուրս ու կը քանէ
Զմիւռնիոյ ճամբան, ամբողջ զիշերը կը քալէ
ու առաւօտուն արդէն կը հասնի հոն, ուր նաւէ
մը ապրանք պարպող բեռնակիրներուն օգ-
նելով կը շահի քիչ մը դրամ:

Այժմ Յովհաննէս մասամբ ուրախ է, իրեն
համար ամենաթանկագին բանը ազատ ըլլալն
է, որուն հետ երիտասարդ ու առողջ ըլլալն ալ
զինքը կ'ամբարպնդեն իր ծրագրին մէջ:

Չ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՅՐԾԵՍՈ. ԿԸ ՀԱՍՆԻ

Ազատութիւնը գտնելը Յովհաննէսի
մտադրութեան կէտին միայն իրա-
գործումն էր, Կէտք էր այժմ միջոցներ գտնել
Քր երազած երկիրը, Ծրանաս երթալու համար:

Փոքր Ասիա եղած տակն շատ անգամներ
զսած էր զօվետար Զմիւռնիոյ Ծրանաստեան Հիւ-
պատոսին, ուրեմն կը խորհի խնդրել անոր օգ-
նութիւնը ու կը զիմէ հիւպատոստեան, բայց
ծառաները կ'արդիւնէ իր մուտքը: Յովհաննէսի
սակնատ կամքը կը յաղթանարէ այս խոչնդուող
ու կը յաջողի ընդունուիլ Հիւպատոսէն:

Յովհաննէսի հաճելի կերպարանքը, սիրուն
ժպտունութիւնը, աշխոյժ ու մտացի աչքերը
չէին միայն որ աղղեցին Հիւպատոսին վրայ,
այլ նաև մանկութեան ատեն հօրը պապատին
մէջ ընդունած դաստիարակութիւնը և, որ
թոյ կու տար իրեն համարձակ ներկայանալ
ամենաորոշ անձնաւորութիւններու անդամ:

Հիւպատոսը, բաւ տպուօրուած, բարութիւ-
նով ընդունեց, շահագրգռութիւնով մտիկ ըրաւ
Յովհաննէսը, որ պատմեց իր անցեալը, Ծրան-
աս երթալու փախազը յայտնեց, ըսաւ որ հոն
օգտակար պիտի ըլլայ՝ իր յաջողելու կամքը և
ամբողջ կորովը ի սպաս զնելով, խորհրդաւոր
ձիւղով մը աւելցուց նաև թէ իր Փոքր Ասիա

տրամ հողագործական կարգ մը հնարները պիտի տանի հոն

Հիւսարտոսը չզլացաւ իր օգնութիւնը և Պոսոյ զեապանէն Վերսայի պալատին ուղղութեամբ յանձնարարականով մը և վստահութեան նամակով Մարսիլիա զրկեց զայն

Որքան որ Յովհաննէս գրամ՝ չունէր, բայց իր գրպանը գրած էր վստահութեան նամակներ, ան պիտի երթար ներկայանալ Յրանասայի թագաւորին Այնուհետեւ երիտասարդ էր ու ինքն իր վրայ վստահութիւն ունէր, և որ աւելին է, խնամքով պահած էր Զմիւռնիայէն անուամբ հունտեր՝ որոնցմէ հրաշայի արդիւնք կը սպասէր:

Որքան ըստի առաւօտ մը Յովհաննէս ոտքը կը գնէ Մարսիլիոյ քարափը՝ երզը չրթունքին:

Յովհաննէս չուտոյ իր ապրուստը ու բնակութեան վարձքը հոգալու չափ շահաւոր աշխատանք կը գտնէ թէև, բայց այս բաւականութիւն չի տար անոր, ան չի մտնար որ իրագործելիք մեծ նախագիծ մը ունի: Անհամբեր է արժեցնելու Յրանասայի պալատին համար ունեցած վստահութեան նամակները: Բայց Վերսայէն շատ հեռու է տակաւին:

Երիտասարդին կամքը աննկուն է, ան կը փնտռէ գործակալներ, որպէսզի իր ճամբորդութիւնը ղիւրացնեն, սակայն ասոնք նախ շահա-

գրգռութիւնով մտիկ կ'ընեն զինքը և յետոյ երբ կարգը կու դայ «գանձին», Զմիւռնիայէն բերած համբաւաւոր հունտերուն՝ գլուխնին կը թռթռեն և քաղցրութիւնով ճամբու կը ղնեն:

Յովհաննէս իր սենեակը, աւանձին, արջուքոտ սէջերով կը զիտէ իր թանկագին վստահութեան նամակները, որոնք անօգուտ գարձած են և իր ափին մէջ կը դարձնէ այնքան երկիւղածութիւնով բերած հունտերը, որոնք միայն ծիծաղ կը յարժեն:

3. ԳԵՂԵՑԻԿ ՊՍՏԱՀԱՐ ՄԸ

Անաւատը երիտասարդներուն համար յուսախարութիւնները դառն են: Յովհաննէս ինքզինքը շատ դժբաղ կը զլայ իր կանխաւ այնքան պարզ ու դիւրին կարծած ծրրադիրը չկարենալ զլուխ հանելուն համար: Ան ժիւղը կը բերէ մինչև այժմ ի դործ գրած ճիգերը, իր ազատութիւնը վերագտնելու համար յազթահարած խոչնդոտները, թափած սշխատանքը՝ ստանալու համար վստահութեան նամակները և հասնելու համար Յրանաս, ու կը տառապի:

Բայց Յովհաննէս վնասիլ չի զիտեր: Իր գէպի Վերսայ ճամբորդութիւնը չե՞ն ղիւրացներ, յաւ, ինք այս հեռաւոր քաղաքը երթալու հա-

մար հարկ եղած ճանապարհածախսը կը շահի, ու եթէ չուտով չկարենայ ալ շահի՛լ՝ ոտքով կ'երթայ: Եւ ան այլևս յոյսը միայն ինքն իր վրայ դրած՝ կ'երգէ:

Մտրտիլիա հասնելէն ժամանակ մը յետոյ Յովհաննէս կ'ընդունուի ընտանիքէ մը, ուր չուտով կը գնահատուի ու գուրդուբանքի առարկայ կը դառնայ: Որքան որ ան աղքատ էր, բայց իր դժբաղդութիւնները կրկնակի շահագրգիռ կը դարձնեն զինքը, այնուհետեւ հարստութենէն աւելի թանկագին չե՞ն միթէ անոր աշխատանքի սէրը, իմացականութիւնը և կորովը: Ընտանիքի աղջիկը, որ դեռատի ու գեղեցիկ էր, Յովհաննէսը կը նկատէ իր երազած ամուսինը: Ամբողջ ընտանիքը վերջ ի վերջոյ այս երիտասարդ ու աղնիւ օտարականին ազագային վրայ կը վստահի և տեղի կ'ուեննայ ամուսնութիւնը:

Յովհաննէս ո՛չ միայն չնորհալի երիտասարդուհի մը ամուսինը կը դառնայ, այլ նաև օտար կ'ընդունի քսան հազար էքիւ, որ այն ատենուան համար կարեւոր գումար մըն էր, որով Յովհաննէս Մտրտիլիոյ մէջ կ'ուեննայ խաղաղ ու արտնով կեանք մը:

Բայց երիտասարդը լրացնելիք պարտականութիւն մը ունէր, հեշտ կեանքը չիրջաւ իր նպատակը հասցնել, մանաւանդ հեռզնեալ իր մէջ կը զօրանար զինքը այ՛րքան լայնօրէն հիւ-

բընկալող երկիրը հարստացնելու համար իր ամբողջ կորովն ու վտրճառութիւնը ի սրբան դնելու ցանկութիւնը:

Նոր ընտանիքն ալ քաջալերեց զինքը ու իր կինը թոյլատրեց անոր առժամեայ բացակայութիւն մը՝ հարտութեամբ որ իր ամուսինը Վերսայլի պալատը պիտի ընդունուի և կարելի է նոյնիսկ Լուդովիկոս փեռ անձամբ ընդունի զինքը:

Յովհաննէս Վերսայլ մեկնեցաւ. առաջագրելով թագաւորին ներկայացնել կորդ մը հոգսործական ծրագիրներ: Բայց խոհեմարար, ան այլևս չէր ուզեր խօսիլ իր «գանձին», Զմիւռնիայէն բխած իր հռչակաւոր հունտերուն վրայ, որուն վրայ ծիծաղեր էին շատեր:

4. ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹԵՂԱՒԻՐՐԻՆ ԳՈՎ

Յովհաննէս Մտրտիլիայէն Բարիզ պարգուի ճամբորդութիւն մը ըրաւ և հոն գտաւ ամանագին իջևան մը: Որքան որ այժմ ան ունէր բաւականաչափ զբօմբ, բայց այդ դրամը կ'ուզէր յատկացնել միայն իր մեծ ծրագիրներուն:

Յովհաննէս կը բնակէր պղտիկ սենեակ մը և շատ համեստ կերպով պատրաստել կու տար իր կերակուրը, այնպէս որ նոյնիսկ երկու օր յետոյ տէրը կասկածիլ սկսաւ թէ մի գուցէ այս

տխուր դեմքով յաճախորդը չկարենայ վճարել
Յովհաննէս, հակառակ իր բնութեան, լա-
կեաց և տաղտկալի կը թուէր, որովհետեւ հանդարտ
չէր, ան կ'երկրայէր, Մարտիրոս գործակալներուն
վերարեւմուտնքը ազդած էին իր վրայ: Գիտէր
որ բաւական չէր միայն յանձնարարական ու-
նենալը, պէտք էր որ մէկը զանոնք արժեցնէր
և ասոր համար ալ յարատեւ կերպով կ'աշխատէր:

Սակայն իջևանապետը ուզեց իր նոր յա-
ճախորդին վճարելու կարողութիւնը փորձել և
Յովհաննէսի մօտենալով հարցուց.

—Արդեօք զեռ երկաօր մ'նալ կ'ուզէք
օթեւանս:

—Իմ կողմէս բան մը չեմ կրնար ըսել
պատասխանեց Յովհաննէս հանդարտութիւնով:

—Մէկօ՛ւ մը կը սպասէք:

—Ո՛չ: Այցելութիւն մը տալու կը սպասեմ,
և միայն Բարիլ մնալուս երկտրաձգումը այդ
այցելութենէն կախուած է:

—Այն ատեն չվշտանաք երբ ձեր սենեակը
փոխեմ:

—Ձեր գիտնալիք բանն է:

—Այո, ես ձեզ պիտի տեղաւորեմ . . .

Իջևանապետը կ'ուզէր ըսել «չտեմարանք»,
բայց իր կի՛ւր, ինչտ խոնձ, խօսքը կտրեց և
առ ի հետաքրքրութիւն ըսաւ թէ ինչօ՛ւ պա-
րոնին հարցուցած չէ թէ որո՞ւ պիտի այցելէ:

—Գաղտնիք մը չէ, ըսաւ Յովհաննէս խըն-
դալով, ժամանակ մը յետոյ յաճախորդները բա-
րեկամ կը դառնան և եթէ միեւն չիմա յայտ-
նած չէի թէ որո՞ւ ունեկնորութեան պէտք է
ընդունուէի, պատճառն այն էր որ զեռ այդ ձըչ-
ղուած չէր, բայց բարեբաղդաբար այս իրիկուս
ինձի իմացուցին որ յառաջիկայ հինգչարթի
թագաւորին մօտ պիտի ընդունուիմ:

—Նորին բարձրութիւն Լուսովիկոս ժե՛ն՞
մօտ, բացաբանչեց իջևանապետը և շատ քաղց-
րութիւնով աւելցուց.

«Եօսքս ընդանտուեցաւ, ձեզի պիտի ըսէի
որ ձեզ պիտի տեղաւորէի օթեանիս լաւագոյն
սենեակը»:

Իջևանապետը հինգչարթի օր չքեղ կառք
մը ըրեաւ. Յովհաննէս շատ վայելուչ հագուստ
մը հագած նստաւ կառքը, ան յախշտակուած
էր ան զաղափարով որ կ'երթար պայտա մը, ո-
րուն հոչակը տարածուած էր ամբողջ աշխարհի
մէջ և պիտի գտնուէր թագաւորին զիմաց: Ու
կը յիշէր իր հօր ազարանքը:

Անա Յովհաննէս Վերսայի դղեակին մէջ:
Իր երիտասարդութիւնը և զեղեցիկ զիմագիծը
աւազանիին վրայ կ'ազդէին, որոնք չուտով
զինքը կ'առաջնորդէն Լուսովիկոս ժե՛ն՞ մօտ, որ
ոչ միայն բարութիւնով կ'ընդունի, այլ նաև
հետաքրքրութիւնով կ'ունեկնուէ: Թագաւորին

ու Յովհաննէսի խօսակցութիւնը կը տեւէ մօտ երկու ժամ:

Միապեալ հաճելի անակընկալի առջև կը գտնուի երիտասարդին երկրաշարժութեան վրայ իր գազարտները յայտնելու դիւրութեան և պայծառութեան հանդէպ: Մանուսակը երբ մետաքսի շինութեան վերաբերեալ իր ծրագիրը անոր ուշադրութեան կը յանձնէ, թաղաւորը կը վստահի և անոր առաջելութիւն մը արուելու մասին հարկ եղած հրամանը կ'արձակէ:

Անո սոյալէս է որ Յովհաննէս կ'ընդունի ամէն իրատառութիւն ու դիւրութիւն հաստատելու համար Մօնրէլիէի մօտ շահաստան մը ուր պիտի կրնայ փորձարկել շերամարուծութեան և մետաքսի շինութեան իր նոր միջոցները:

5. ԿՈՒՆՍՏԱՆԻՆ ԱՂԻԵՅՈՒԹԻԻՆԸ

Յովհաննէս յազթական Մարսիլիա դարձաւ: Իր նոր ծնողքը հտարտ էր իրմով: Կինը սիրով բնկերացաւ անոր՝ հաստատուելու համար Մօնրէլիէի մօտ փորձարկութեան համար նշանակուած վայրը:

Յովհաննէս կը կարծէր որ այլևս իր ճիգերը պտակուած են և իր ձեռնարկին յաջողութեան մասին կասկած չ'ունէր: Սակայն իր հաստատուած վայրը Կրիմարէլ անունով ձերուկ մը կար,

դեռ աշխոյժ և խօսելու վարժ, որ չրջակայ գիւղացիներուն մէջ հոշակ հանած էր որպէս բոյսերը ճանչցող, ամէն զաւերը դարմանող և կախարգ:

Ու Յովհաննէսի այս երկրին մէջ տեղաւորուիլը Կրիմարէլի հաճոյ չվուեցաւ: Ելկրագործութեան զրութեան փոխուիլը անոր գործին չէր դար, և անա գարչելի թշնամութիւն մը սկսաւ Յովհաննէսի գէմ: Ան ամէն միջոց ի գործ դրաւ սեղնելու համար Յովհաննէսը և յաջողեցաւ գիւղացիներն ալ ոտքի հանել՝ համոզելով զանոնք որ այս նոր զրութիւնով երկիրը պիտի աւերուի:

Յովհաննէս նախ ուզեց յազթիկ համոզելով: Ինքը ունէր համակրելի գէմք, անկեղծ ցուցնող դիմազիծ և հրամայելու կերպին մէջ բացառիկ քաղցրութիւն մը, ունէր նաև դրամ և կառավարութեան պաշտպանութիւնը, բայց այս բոլորը Կրիմարէլի հնարքներուն դէմ անդօր եղան նախապէս Յովհաննէսի համակիր գիւղացիներն ալ երես զարծուցին անոր: Այս թշնամանքը ժամանակի կորուստին հետ դրամն ալ կը սպառէր, ճարահատ Յովհաննէս ուզեց դիմել թաղաւորին և խնդրել անոր միջամտութիւնը:

Թաղաւորը ունէր ուրիշ մտածումներ, նայնիսկ չչնչեց իր նախընտրան տեսակցութիւնը և առանց բնորոնելու դրկեց նախարարներուն, որոնք ասկայն ուրիշ հարցերով զբաղած էին:

Յովհաննէս Մօնրէլիէ զարձաւ սրտաբեր

Դրքան որ Յովհաննէս Մոնրէլիէի շրջա-
կայսի դիւզացիներուն առջև վարկա-
բեկեւեցաւ, բայց իր ընտանիքին քով մեծ մխի-
թարաւթիւն գտաւ, թորբը զուրպուրացիին իր վրայ:

Յովհաննէս երկար ժամեր կ'առանձնանայ: Ան նոր ծրագիրի մը վրայ կ'որոճար: Բարիզ ճամբորդած առեկն երբ Վընըսէնի կամաւթիւնը կ'անցնէր, իր ուշադրութիւնը զրաւած էր այս երկրի հողին ու կլիմային նմանութիւնը Փոքր Ասիոյ ու այժմ կը խորհէր, ինչո՞ւ իր Զմիւռնի-
այէն բերած հաւնաբերուն մշակումը չյաջողի այս երկրին մէջ:

Այս մտածումով իր ինքնաախտահարութիւնն ու կորովը դտաւ և իր նոր ծնողաց աչքին առ-
ջև փակեալ հունակը՝ ըստւ.

— Բարեբազրարար այս իմ դանձս կը մնայ: Ծնողքը համամիտ գտնուեցան որ ան Ա-
վիլնետն երթայ ու իր ապագան որսնէ: Կրնն ալ սիրով ընկերացաւ անոր:

Ավիլնետնի մէջ Յովհաննէս սկսաւ ամէն կողմ շրջիլ ու իր դանձին, իր հաւնաբերուն ջա-
տագովանքը բնէր: Ան իր հաճելի խօսակցութիւ-
նով կրցաւ տեղւոյն ընտրանի բնաանիքներուն մէջ ընդունուիլ, և ազնիւ արիւնի մը որ մը ա-
նոր հարցուց թէ՛ քանի որ այդ հաւնաբերը այս-

չափ հազուագիւտ ու թանկագին տունկեր պիտի արտադրեն, ինչո՞ւ չի ցաներ զանոնք:

— Հող չունիմ, դիտել տուաւ ժողովով Յով-
հաննէս: Ես ծրագիր միայն ունիմ, դրամ չունիմ:

— Եթէ այդ է պակասը, յայտարարեց արի-
կինը, դիւրին է կարգադրել կամաւ ձեզ կը տը-
րամտորեմ իմ հողերէս մէկը ձեր փորձերուն համար, ցանեցէք ձեր հունտերը և ինձի իմա-
ցուցէք երբ անոնք հասնին:

Վերջապէս տունկերը մեծցան: Յովհաննէս լուր տուաւ տիկինին, որ պարզուկ տունկերը տեսնելով ըստւ.

— Այս է ձեր դանձը, իմ պարտէղիս մէջ աւելի սիրուն հարիւրաւոր ծաղիկներ կան:

— Ասիկա դեղեցիկ չէ, այլ օգտակար: ասոր արմատները կը պարունակեն զունաւոր նիւթ մը ամենաճոխ ու ամենափայլուն: Ասիկա ՏՈ-
ՐՈՆ է: Ասոր կարմիրին հաւասարող չկայ: Տե-
սած եմ Զմիւռնիոյ մէջ թէ ի՞նչ շողջողուն գոյ-
նով կերպասներ կը ստացունին ասոր ներկով:

Սակայն Յովհաննէսի կինը և արիւնի ան-
համբեր էին, շուտով արդիւնքը տեսնել կ'ուզե-
ին: Յովհաննէս անանց բացատրեց որ պէտք է Հոկտեմբերին սպասել, որովհետեւ այն առեկն է որ արմատները կը հասնին կատարեցապէս:

Յովհաննէս Ավիլնետնի մէջ իր ներկով շա-
հազրգուց ազնիւ ներկարար մը: Բազմաթիւ

փորձերէ յետոյ և մանաւանդ իր դատած ներկը հաստատող մէկ նիւթին կիրարկուածով յաջողեցաւ յուսացուած հրաշայն արդիւնքին հասնիլ:

Բաց Յովհաննէսի մասէն շատ աւելի յետոյ էր որ տորանը Ֆրանսայի համար հարոտութեան աղբիւր մը չարձաւ: Ավինետը և Վընէսէնի կամուսթիւնը միացան Ֆրանսայի, բամպակագործութիւնը հոն յառաջդիմեց և տորանի գործածութիւնը ընդհանրացաւ:

Յովհաննէս գոհացաւ միայն իր յաջողութիւնով, հարոտութեան ետէէ չինկաւ և պղտիկ տան մը մէջ ապրեցաւ համեստ կեանք մը:

Օր մը իր աղջիկը հարցուց թէ ինչո՞ւ հակառակ այսքան թանկագին գիււտ մը ըրած ըլլալուն աղքատ է այսպէս, ան պատասխանեց.

— Ես կը նմանիմ այն անհոգ ու թեթեւ թոչուններուն, որոնք հետաւոր երկիրներէ կը փոխադրեն հունտեր՝ առանց օգտուելու անանցմէ յառաջ եկած հարստութիւնէն:

Յովհաննէս իր գիւտին շողջողուն արդիւնքը չտեսած մեռաւ իր աղջիկն ալ հիւանդանոցի մը մէջ թշուառ մեռաւ այն օրն իսկ՝ երբ արդէն կ'որոշուէր անոր մարմարէ արձանը կանգնել իրր բարեկարգ:



կայսեր կողմէ տարսղրուելով ինքն ալ իրր գերի ծախուեցաւ: Ան յաջողեցաւ ազատուիլ ու Ֆրանսա գաղթելով Վընըսէնի կամուսթիւնը ներմուծեց տորանի մշակութիւնը, որ հարստացուց այս երկիրը՝ նոյնպէս կատարելագործեց մեծարօտի շինութիւնը (1756—1763): Ավինետն 1846ին կանգնեց անոր արձանը: Տէգօպրի և Պաշրէի կենսարանական և պատմական մեծ բառարանն ալ կը գրէ. «Այթըն (Փան), երկրագործ, ծնած Ետուք, Պարսկաստանի մէջ, 1709ին, մեռած Ֆրանսա 1774ին: Նահանգային կառավարիչի մը որդին, յետոյ պատերազմի հետեւանքով գերութեան մէջ ինկած, ազատեցաւ և ֆրանսա եկաւ, իր յարատե ձիգերը գինքը թըշուառութեանէ փրկեցին, երկրագործութիւնը ձեւափոխեց և մեր նահապետներէն մէկուն ճարտարարուեստը ձոխացուց: Յիրաւի ան եղաւ ամենագործունեայ ազգակիր տորանի մշակման Ավինետնի նահանգներուն և Վընըսէնի կամուսթիւնի մէջ: Ավինետը 1846ին Նոթրը-Տամ արձոյսի ժայռին վրայ անոր արձան մը կանգնեց: Նոյնպէս անոր անունը կը գտնենք բոլոր համայնազիտարան բառարաններու մէջ:

Կ'արմէ որ մեր նորահաս սերունդը յարատե ողի ու յամառ կամք ունենալով կեանքին ծախթանայ:

<< Ազգային գրադարան



NL0391027

104.

1839

«ԳԱՐՈՒՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՏ

Գրատուն «Ճրուճոսաս»

Tip. „Frumoasa“, Frumoasa (Jud. Ciuc)
Roumanie

Ա. ՇԱՐՔ

1. Փոքրիկ Կարմիր Գլխանոցաւորը
2. Կօշիկ Հագած Կատուին
3. Ոսկիէ ժամանակամիջոցին Վախճանը
4. Հէքեաթներ
5. Հէքեաթներ (Բ)
6. Հէքեաթներ (Գ)
7. Յովհաննէս Ալթունեան

Գին հատը 7 լէյ, արտասահման 1 ֆրնս. ֆրնս,
(Ռումանիոյ հայ վարժարաններու աշակերտներու
ընդհանուր բացառարար հատը 5 լէյ)

«ԳԱՐՈՒՆ» մանկական-պատանեկական տմաս
թերթի հրատարակուած երկք թիւերը (պատկե
րազարդ 144 մեծադիր էջ) կ'արժեն 60 լէյ